

դասելու պիտի էվարանէինք, եթէ մեթոդն անձամբ մեր վարժարանց մէջ գործարած եւ հիմնայի արդինքը սեսան ըլլացինք: Տեղոյն չէ մանրամասնութեան իշխան, յանու թօնքը թօնքը մէկուն մէջ մատքիր ենք այս նիւթին անդքազառնալու: Միայն կը յորդորենք լեռաց ուսուցիչներն որ չվարանին այս մեթոդն ի մերձաւստ ճանշալու: Պր. Կորայշ Բիրզանդացից: “Կորին վարդապետ եւ նորին թարապետինքն է անուն երիխն (որ մանց տակ է) առաջին դուռին: յարգելի դիտականն այս յօդաւածին մէջ Ազաթանքեղոս եւ Փ. Բիրզանդն կը համարի թարգմանութիւն եւ այն կորան ճնարու: Հետաքրքրութեանը կը սպասնը իր դըքին հրաժարակութեանն է փառակերուն: — Ար բանանգաւէ Լուսայն նաևէ վարդապետ հետազոտիւններ, գաւառաբառեր, վանի կեանքը եւայն: Երիխ նաևնկ Ա. Կազարեանի եւ Ցիկանաց պատութիւն անտամբ հին քորիթին մը, որ սուխոյն ուսկից ըլլացն եւ ինչն անպատճկաւ հրաժարանիւմ չկրցանց վանին վանին տեղեկութիւն մը տրաւած չէ: — Լուսայի այս թօնէն Կիբանանը թէ Գեր. Մ. Վ. Տէ՛ Սովորիստին Հմանածնին առանձականին ճեռագրաց լիակատար ցուցանի աւարտեր է, եւ թէ առանցիկ Յունուարին պիտի սկսի ապագրութիւնն 30 բուրք բանադրութարութեամբ: Ճեռագրաց թիւր կը համար 3350 եւ իր 380 առագրական թերթերէ պիտի բարեանայ: Լուսայն ունի յաւելուած մըն աշ (էշ 49—110^o Սուէկի էնաւ պատմական վէզին թարգմանութիւնն), որ նախօրդ Գորէն շարունակութիւն է:

Հ. Պ. Զ.

117. Աշու-էր-էն Հ-ա-դէկի վայ կը խսնինք յաշորդ թօնով:

118. Մ-ու-էնին՝ “Մարենայ գոտեքը, կոչ չուած օրիորդներու բարեպաշտական ընկերութեան պատմութիւնը, կանոնադրամ թիւնը, նպատակը, ընկերութեան անդամ դրաւելու, եղանակը, անգամներու նոգեւորական պարաւուրութիւնները, ազօթնենքու եւ երեսեր կը բովածագէ: “Մարենայ գոտեքը, ընկերութիւնն եւրուս ամէն տեղ տարածուած է, ընկերութեան նպատակն է՝ “պահպանէլ անոնց մատաշ հասակը դարուս ապականիչ ժամանականքներուն: կրօնական ըլլացն եւ անոնց առաջնորդներ ի ճշէց կառարութիւն պարաւուց, զրոյնք անըն Նասանայ, ընկերն եւ իրենց անձին նկատմամբ... կրթել օրիորդները քրիստոնէական բարեպաշտութեան եւ զեկաւաց համեստութեան մէջ, որ իրենց ճնորքը մեծարեն եւ անին հնապանին: սրբէն զի օր մ'ըստ իրենց վիճակին ըլլան համատարին հարունը եւ ամենաբարի մայրեր աշխարհին մէջ, եւ հարսունք Քրիստոնի ի վան, կամ նաև բարի կուսանց յաշխարհ, եւ իրենց բնտանեաց ծայցն մէջ, ամենամէջ իրենց եղեցինքին ծաղիկին ծաղիկներ, բարեպաշտութեան եւ առաքինութեան օրինակ ըլլալու համար (էշ 6):

և Փափարազաց դիւրութեան համար կը նշանակներ հոս հասցէն. L'art d'enseigner et d'étudier les langues, par Fr. Gouin, Paris, Fischbacher.

119. Պ. Հ. Յ. Ա. Անուեն. Երկուսապրդն՝ որ կը զարդի համեմատական լեզուագիտութեամ, զեղչեցիկ նիւթ ընտրած է իրեն հայ գաւառաբարբառներուն ուսումնամասիրութիւնը, Ներկայակատարական, որ “Թազմանէպէն” մէջ տպուելէն ետք առանձին աշ հրատարակած է, թէեւ հմանական եւ կոտարեալ ուսումնամասիրութիւն չէ Արցանէքդի բարբառին, բայց կարեկ է բաել՝ որ վկայ է հեղինակին քննամարտիւններուն, եւ յուսաւ որ հեղինակն եթէ եւ ելի փղոց ունենայ հայ բարբառականներին ի մերձուառ եւ ապաւուսումնամարտիւնուուր պիտի պիտի կարենայ ընծայել:



ԾԳՒՅՈՒՆ ԲՈՒՐՅԵՐԵՒ ԺՈՂՈՎԵՓՈՒԽ

1. “Արծագնապէն, ի սպառ զատարումը: — 2. ԱՄԱսիր շարաբական նօթերէն, կտոր մը: — 3. Մ. Խորենացւոյ պաշտպանները կը լուազին: — 4. Գegen die Dumtmheit... — 5. Հայեկն նոր օրովերը մը: — 6. Հայեանց կուակին այս տարան մըցանակուները: — 7. ԱՄահիտու նանդէս ամսեայ: — 8. Օգտակար հրատարակութիւններ:

Օգտակար զիտելլիքներ:

1. “Արշակնէդէն” ի ողու դուրուուր: Աեպտեմբեր 18ր կը մատենար, եւ կրպասէկնէ Արձագանդին՝ վերտոնի հրատարակութեան: “Ա. Օ. (թիւ 80) կը հազարէն որ “Անեքին գործերի նաւարարն եւ գատառն նախարարը, համարյին կրթութեան նախարարութեան համափարին եւ ուսական սինոդի պրովուրոն որշէցին բոլորվէն գործորեցաւել թիֆիսի “Արձ. լաբաթէր... ի ըստ-ու-ըստ-ն համար: Ալրէն ժամանական կամոր գագամուն մկիցներն առանձնական նամանաներ կասկած կը յայտնէին, թէ Արձ. պիտի չկայենայ այլ եւս հրատարակուիլ: յահանակ է “Արձագանդին, գագամուն այլ եւսկական նիւթէն: իոր մը: Պր. Քանանեանին 47,000 բուրլի համար նախակին գործութեան համար “Ծաղկաբանին, առաջարկութիւնն (ա. Դրակէփիւն, Յն. 11) պարամտիքութիւններն անեւ ի եւուեր պր. Ալբէտին: Պր. Յունիսին: Պր. Յօնուածագիրը զարմանը կը յայտնէ: թէ պայտիկ առաջարկութիւն մը (— ողու ու պարէւշ հայ աղջիներու օժին հոյթայթել) ննջան կարելի է վանականի մը կոստանէ առաջարկուիլ: ... Զօրանանալ թէերեւ ներեկի ըլլայ՝ մասն Պր. Ալբէտի, որ կը կարէ թէերեւ թէ վանական մարդկութեան հետ կազ մը լուսին, թէ չեն առներ՝ ամբով աշխարհը ծանր դժուարութեանց մասնուղ նիւթէն ներկայաց (Socialfrage): Եւ սակայն զատարածութեան թէել ի ձեռնի՝ կրօնակ սպացուցանեւլ — եթէ հարէ է — թէ դահասարակեալ, միջն դարեւ սկսալ՝ հազարաւոր գիւղաց մէջ վանականներն են — ապաբէն ոչ արեւելին վանականներ —, որ յանացած են մարդկութեան այս տառապանքին յաջող լուծում մէ տալու: Բարէ-

տորչանիստեան մը գողափարն հրապարակ հանածէ, որ բանահրաց մէկ մասն մէջ հաւատութեան կը գտնի՝ որպէս կ երեսոյ բայց հայ ալ կանխենէց բուռն՝ որ այս փոքինից շատին շատ հսկութ պէտք չէ ընդույշել. Մ. Խորենացւոյ պատմութեան մէջ ընդմիջնութեանին կ'ընդունիիք: Բայց եղած ընդմիջնութեանն են և դրանու (եւ քիչ են ետք դրանաւծ՝ որ Լուսուրաց) մատենագրիներէն փոխառութիւնները: Եւ դրանու Քրոնիկնէն, և կ. Պատմութեաննէն, Բուզանդէն, Կորինէն, Փարացեցէն (զարձանակ կերպով) Մ. Խորենացն իմարտից պատմութեան շատ պատմութեան իր արքիք իր հսկութ, բայց կանխեն ըստու՝ այս ալ՝ “ան մեջ կատակիերու, կարզ գտակու է”): Եւ ուրիշներուն ըստ փինառութեաններն որոնց գեղից փառքն ընդ հրաւառած են պատմագրից ձարձրագրին մատերիով: Իր պատմութեան մէջ, եթէ հանենք Մ. Խորենացւոյ պատմութեաննէն, կը մնայ իրը յատու կ լեզուն, իւր մանինիերով, իւր “գոյուններով, եւ անհարթութիւններով” Աւելացրած զույգուն, թարգմանութեան յաշականութեան մէջ ընդուրման իսութ է այս լեզուի փառքին փրայ, բայց stylométricն (աշակերտինը) շատ մնանկ դիտութիւն է ունան կարծեօք եւ առ առ համար կարեւորութիւն որուած չէ, բայց մնանք հիմայ ապացուցած փինառութեան մէջ ամենինք կը տեսնուի եւ ոմի տարբերութիւնները: Խորենց անոն Մայքլուն գործ չունի ամենինքի յիշառակերէն Ալուսու Փինառուային հետ, կամ ունի երկուքն կապը ցոյց տալու փաստ է մարտ բարի բաղանքը: Կեզծ անուամբ դրեւ՝ Տին մատենագրութեան մէջ յանկութիւնն է, հման Փառականութեան անձնական բայցն անոնները՝ “Մշակույթի յիշառակեած յօդուածն մէջ Պր. Մ. Տալիստան երկու կողմանցութեանց ճակատագրին մէջ տեղ կցած աջ ու ձախ կը նայի... Երկու կողման ալ զններով կը դիմէք բայց նորենացւոյ “Հակառակորդ”, կողման բազմութիւնը կը հրապորէ զննին ալ: Glückauf մը մեր կողմանէն, եւ կ'ունենանք զննին ալ՝ Խորենացւոյ “Հակառակորդ, Հաւակեաւ, բայց նորու յարզուցոց կողդը, քանի որ պատմէանուն Խորենացին՝ ուժուածութ և ապաշտանեած Սկիփփունի քար պահի միջնանեւ:

4. Gegen die Dummeheit... Բայց Տարապին (թիւ 23) յանկած փինառութեան մէր պաշտօնութեան անտեղը հրասարակութեանց ըստենք յայնին, ընթեցուն ժողովածն մէջ Պր. Մ. Տալիստան անձնական բայցն ալ՝ Խորենացւոյ “Հակառակորդ, Հաւակեաւ, բայց նորու յարզուցոց կողդը, քանի որ պատմէանուն Խորենացին՝ ուժուածութ և ապաշտանեած Սկիփփունի քար պահի միջնանեւ:

RAR@

Հաւատորել կ'ովկնքը . Թերեւա խմբադրոթիւնն ուղղութեան կարենանք բերել, թէեւ շնչը յաւսար կանսենք բակու որ “Տարազ”, մեր գիտողութեանց պատասխան տուած չէ, այլ ի բագու առ Մ. Ա. անոն ամեն գրած թղթամայութեան մէջ բառայի կ'ըսէ . “Հանգեն Ամօրեայի, արձաւանքը “Պշկում” (!) ապուած պատիերը զետքած է “Տարազի”, № 18-ում (?) երես 376—377 . (առաջ է) Տեսէք, լւա դիտեցէք, այդ ինկիցիտորները լուսաւուէն էն, թէ շնչարիք : Եւսն, այդ փաստը կարծում էնք, բաւական է լուսաբանիլ դրոնց պարզութեանք . Մենք դիտիք համարական կ'ըսէք . “Տարազի”, թէ մէջ 18 թիւր, այլ 9 թիւր, էջ 168, իսկ բնադրութեանք չենք չենք լաւագութեան կ'ըսէք լաւագութեան մէջ յանուածութեանք . այն սոսկալի դարսում, որ անւանուած էր ինկիցիտիայի դարս (էջ 176) ենք, և նոր փաստ մէջ կ'ունենաք թէ մասն կ'իշեան, Զւարի էնքու “Տարազի”, խմբարութեանց գոճ աւել անիշն կ'ըսէք համարէնք . “Սիսակէլ մարդոյ էն, բայց սիսար պաշտպանել անարժան է մարդու : Եւ այս իւր սիսարը պաշտպանեն համար գմեց . “Եւսկի իւն համարած ատեն, ինքը իւս ճակարին այցեւացլ դրույթներուն վրայ կ'աւելցնէն նոր մին ալ — կ'զդարարներու : Խոր թղթակցութեան մէջ յառաջ կ'ը բեր էնք թիւր, որ ապուած է Մ'այիսի 10/ի (բառ հին ուսմաք), ուրեմն ըստ նոր ուսմաքի Մ'այիսի 22/ին, իսկ թիվիսն միշտ Ալիննա առնուածն 7—8 օր եւ կ'ունենաք Մ'այիսի 30 . իսկ “Հանդիինի” Յանիսի թիւր սոսկալ էր Մ'այիսի 28—29/ին, ուրեմն յասնի է թիւր իւս թիւր էնքին կ'ընր տեսան տեսան ըլլալ . մեր խօսքն է թիւր 9ի վրայ, որ ապուած է Մ'այրտ իւն Իւնչ ի զոր դրենք խմբադրութեան մէջ գէմ, որ քանդ անուններու մայսի Տեսաբարպահն ընել կ'չաւանայ իւր թիւրը : Ահա նոր փաստուր, թիւր 22/ի մէջ (աշ. 23) “կ'իմ Զայոն իւր դրասնենեակում” անուամբ մաշած “կ'իշեան մէ իւն ներկայացնէն, որ մարդուա երիկամները խանակեւու չափ ծիծալ ու քրենի կ'պատճառէն : Այս կ'իմայինն ատեկ առարգանքն առապահութեան աման մէջ զնելու ատեն, ժամանակ չէ ունեցած նկատելու, որ սեննիին որմները սուրբքերու ևս որդունիներուն կ'ըստին ենքներուն քարարուանքն ենք . իւր դրասնենիւ կ'իրականներու, պատիերներու չեն, այլ Յ հայու զնապանուր են, զորոնք չէ կրցած “ինկիցիտիային”, վրայ խօսու հման խմբադրութիւնն աննշնալ, իմլ Զայոն, իւր Յ հատորներով ամեն կրօնական գրած աւու ունչարարնելէն եւսք, իւր դրասնենիւ կ'իրականներու, պատիերներու զորդաք . Աւ և լին կ'յս: “Տարազի նոյն թօնին մէջ (22) կ'յս Արբունի Մարիայի պատիերը, որ կ'ը ներկայացնէն քրիստոնէութեան առաջն գրաբերէն էպիգոտ մէ, ըստ որու այս հեթանոս ազիկի, իւր առ քրիստոնէուն կ'իսու ցցոյ տուած զգած-մանց համար, քրմապետին հրամանաւ կ'իշեցուի դեանափոր մէ, ուր պատիերն վրայ, յասնի կ'ըստ առնուուի ասնգուզն, զիշերուան կանթեղը, զայ

սափորն եւն (յետոյ քրիստոնէույը իմանապով իւր առնափորը կ'ծակին եւ զիյոյը կ'պատեն): Արդ այս պատիերը, որ 15—16 տարի յառաջ գերման ներէն ամանգրի մէ մէջ երեւացած է առաջին անգամ, եւ նիստ ուսուած մէր ուստիերական կ'չ շրաբ ու պատիերը կ'ը ներկայացուի “Տարազի”, 22/ուր թուիք մէջ, բայց “եղանակներու, ինկիցիտորներու, այս պատկանին նոր անուն մէջ տալու է, “Տարազի յարագութիւնը մէկտեղ կ'շարու յաջուղութիւնը” . Մ'այրէն մէջ շար յաջուղակ իւր ամունք կ'ը հնարէ լուցեց եւ զրամացք եւ — “Լուսուուրու, եւ ամեն կատած փառատեղու համար յարմար տեք մին ալ կ'հնար բարու պատուած էնքու համար կ'չիշերն ուղի է ներկի եւ գնուու է (անցուշան կ'ուր գորու համիւ 1—2 մետր լայնութեան մէջ), ուրեմն ուստի նոր նորագութեան ընդուն առնում են . . . անտարապայու “Տարազի խմբա-գրութեան, մէջ նորանոր երեւակայութեանցնիւթեան մասնակարպութեան բայց բաւ է. մեր միքրը չեւ եւ կ'իսար ըլլալ՝ գքուներորդ դարս գրան կանանած, խմբագրութեան մէր իւր միամար ըն-թերցողներու գիւրահաւասնութեան վատահներով, կ'կիրկնելու ուսած ամեն պատիերներուն իսական անուններ յառաջ բերանեած գումական անուններ առաջ տալիք է: Ընթաց հրամակ մէր համեն կ'ըսէք թշուակիւթեան կ'ըսէք : Բայց այս մասն իւր միամար ընդուն անուններ յառաջ կ'ըսէք զուտպարապայ . անմիա-տական անուններ յառաջ բերել իր փառա շատ առ ուղարկութիւնիւթեան կ'կիրկնելու ուսած պատիերներու գումակ մէր համար կ'ըսէք : Բայց իւր միջնին գարու մէջ նոսած չենք . . . իսկ եթէ սորտպաններ ատեկ յառաջ բերանեած գումակներու կ'կիրկներու իւր եւ նորանոր եւ նոր կ'արտադրենք, բայց միայն իւր գուստունք, կ'ենթաւրուի . պարզապահ ցցոյ ապաւ համար որ դրական տեսակ մ'անբարպահ կամութիւն է խորել ընթերցողներու . . . Sapientia! sat! “Ոշակի թիւր թիւր, ուր, յանակիւթեան ցանկիւթեան գումակներու . . . Տարազի թիւր, ուր կ'ըսէք անուններու կ'կիրկներուն, բայց միայն իւր եւ նոր կ'արտադրենք, որ նոյն առա-գուստոււր նուր մի եւ նոյն խորհրդածութեանց պատճառ տուած էր միջի ալ: Անշուշտ անոր-դար, ալ, որ յանակիւթեան ցանկիւթեան Տարազի, կ'արծես եղակտ, ինկիցիտիային, բառ առ պատառարութիւն մէջ եւ բայց ամեն բառ պէտք չէ ներախացնելու քննագտառել, Տրդառն, Ս. Գրիգորին, Աւհակայ, Մագիստրոսի, Շնորհայու, կոստանդնուպոլսու Աստրիքսը ցան հերետիկուն եւ պյատիկուն ըստներու, սուս-դի պատառ չեն եպերակեէ: Հարկ շենք տեսներ յիշատակել՝ “աղուեսարուշ” կ'երպարանզ խարան յերեւան, ունչներու . . . բայց ինչպէս կ'մեններ . Հնոյն գամանակի հոգին, կ'ըսնի գարպեարք կ'իթու-թիւնն եւսպան, յան յան լու տարպեէին մէր որդի համերածն, անն ազդի եւ կ'ըսնի մէջ ալ: Հնոյն հոնջ գտատելու է: Ցող ասնէր որ տեղու չէ պատ-մական շափականցութեանց, մղեւանդութեան,

աշխարհական թագավորներու ըրածները պապիսայ-
որէն՝ առանց պատմական որեւէ համութիւն ու-
նենալու, «եղիսաներու, կուսաք շառակեր» —
դիբութեամց անպատճառթեիւններ հերքելու,
Ահասակակ մեր տեսութիւնք: «Որ ունիցի այնու
լսելոյ, լուիցէն», Ար փափէնք ինդիրը, եւ թուզ կու
տանք պատշենու: Տարազնի օճիքը: որ անհանչ
շառանակի գարձեալ իւր պանչելիք պատիքեներու
Հրատարկութիւններ...»:

5. Հայերէն հոր օրուների հը: Կ. Պոլսոյ լրա-
գիբներն իվնանակը, որ Տիգրան էֆ. Ճիվէլ-
կեան «Շերտիւ շառէնք» հայութա-
ռա լրագրութէրը, արտօնութիւն առ է «Ուոր-
հանուուունի անուամբ Հայերէն օրաթէրթ մը Հրատա-
րակելու: Ձեր եղած երբեք՝ կարծենք, ժամանակ
մը, յորման և Պալմ այրախ շատ Հայերէն օրա-
թէրթներ ունենաւ: Եւ անուամբ Հինոյ: Ցամանայն
գեպաւամակ է այս երեսիթթէր: մանաւանդ որ
Տիգրան էֆ. Ճիվէլկեան նամակին աշակերտ Վիեն։
Միթթարեաց Ամառապատի ի Կ. Պոլսո, երկայն
ատրամանու էլ Պալմ այրախ շատ Հայերէն օրա-
թէրթներ շարըուղ ցուցած է իւր ինք բարգավաճն
դրօնէնալիւնու յաջականութիւնը: Ցայ ունենք
որ այս Ասուրհանուուիք պարզ, անտարբեր լրերէ
աւելի նպաստ գնան Հայընթ երցնենու գրական
պէտքերուն գոյացուած տարաւ: «Եւ հէնց այդ
պատմառու էլ Վայէն «Մարկ» (Փալ. 106, «Ա. Պայէն
հայոց համաւուշ անուամբ գոած նոպյուուածի մը
մէջ) Կ. Պալմ հայոց մանմւէզ զարդարանը եւ հո-
տուու օրուններ երեւան լույս կենակն ինդիր է
թիւրքահայերի գրագիտ հասարակութեան բարը
հասկար համար, որոնք միմիսան այդ աղքիրից կա-
րող են մաւար մտուն ստանալ եւ այդ տեղ գտնել
ընթերցանաթեան գեպէ համեստ նիւթ:» Զայս կը
պատենք Ասուրհանուուէն:

6. Խոյըբենաց խոյին՝ ոյս ուրուած հրցունիս-
ուուէրը: Մեծ հանդիսութեամբ այս ատրի ալ կա-
տարուեր է այս կատակն ։ Հանդէսը, եւ մըր-
անակին ինկեր են Տ. Տաբերէն ։ Ծ. Է. Ի. «Եղիչէն»
աշխատութեան, եւ Տ. Տաբերէն ։ Վ. Մաշեղ ։ Ա. Ի. «Դրիգոր
Նարեկացի», անոն ուսութանքութեան կը շնոր-
հաւարենք այս երկու Արմացիներին: Եւ քանի որ
Տ. Մերոպ Ա. Տէր Մալիսեսանի «Սիւրոտ Ստ-
ռուսիունի Ենիշեցին Պատուինուն» հասարակու-
թենէն նախառած համարուեր են, նետառցրու-
թեամբ կը սպասենք այն երկու աշխատութեանց
հրատարակն: Օթէն «Ստրաբոս» Անվատանք
դրաւած տեղեկադրենի վայր յեցեալ բրժուեցաւ
այս գործը մրցանակն, այս ասեն կրանաց պատ-
համապէս ըսել, որ աւելիկատուն չէ կրցած ըստ
արժանից գնահատել այս գործը: Բայց շխան-
ինքն մեր գնահատանին մէջ, սպասենք, վան զի
կարել է թէն «Եղիչէն», բայց մանաւանը «Դրի-
գորի Նարեկացւց», ուսութանբեր ինդիրներ իրապէս
աւելի օգտակար եղած ըլլան աղդային դրականու-
թեան նկատմամբ, քան Տէր Մալիսեսանի գործը:
Խոսունվանինք թէն մանաւանը «Գր. Նարեկացւց»
պատմառաւ, յուսախառութիւն մը պիտի ունե-
նակը: Մ. Խաբենարցը՝ մեր պատմահօր, արժա-
նինք, — ժամանակն եւ յարաբերական ինդիրներին
երբ աւելի կերպաւսորւեցան եւ որոշ լըքակացու-

թեան մը յանդեցան, ելթէ ոչ Տ. Մամիկոնեանի
այս հրատարակութիւններ ետքու...: Թող անտար-
բեր մասը Տ. Պոլսէսեան, ինչպէս դիտենք թէ
պիտի մասը, քանի որ երկրորդն է, «Բիրիանի յի-
շատական է առաջնորդն ըրժանակէն զըցանակէն
զըկուողներէն»:

7. «Անձնիո հներիւ ամեայ: Այս երեքը 14ն
սկսեալ Պր. Ա. Զապանեան նոր ամամթէրթ մը
պիտի հրատարակէ ի Պարիս, որու համար հիմա-
կուանէ իսկ գրագիտական եւ արտեսատէաներու
եւ գիտանկաններու խումբի մը աշխալցութիւնն ա-
պանոված է: Ծրագրի է այս ամագրըն:

«Աւանձնութիւններ հայ ժողովարդին
պատմութեան, գրականութեան, գեղարվաստին
ու լըքունի վայր, եւ տեսութիւններ անըն ներփայ
բարյական անիթական հացութեան մասին: 2. Առանձնապարութիւններ գեղարվաստին
գիտական եւ միկելեական անուանութեան մասին համար: 3. Թարգմանութիւններ օտար հրանքներ եւ նոր
մասնեաբրութիւննեան ամենէն կորեւու հրաշակերու-
թիւններ: 4. Աւելուք, վիզավիններ ու բանաստեղու-
թիւններ ացային կամ առահարած արեւերեան
կեանքէ: 5. Պատանաւոր եւ արձակ գրութիւններ՝
գրական ամեն սկսէ: 6. Հրատարակութիւնն եւ
ուսումնաբրութիւններ հրանքներ եւ նոր հայ ժողովարդական
բանաստեղութեանց, առանձութեան ու հէ-
քեաթեաներու: Անահին պիտի ճգաբ մասնաւորապէս
ուղուն գրականութիւնը զարդարանը զըցն հայ
առարերուն, Հանդէսին աշխատութեանէն կախում
ունի հետանուետ, կատարելութիւններ: Հաղողա-
քաղու կը յորդորէ ընթերցող հասարակութիւնն
այժմէն իսկ քանչելի բարձրական այսի վայրի հայութէն, մը,
քանի որ ի Պարիս եղած լըքարդարան հրատարա-
կութիւններու միշտ օդապաւան եւ լած են ազգին.
բայց այսու մանաւանդ որ Արակ Զօպանեան մըն է
հրատարակողը: Բաւական է Հօպանեանի «Ծա-
ղիկն», աշէք անցնենէ, Համարելու համար թէ
ինչպատճեն կենչ ու սունչ ու սու պիտի գտնուն
«Անհինին մէջ Անհամար աւելի սրաբան եւք, որպէս
կը տեսնէնք, որ այսիի հրատարակութիւնն մը
Համար ձեռնարկու պարանին հերան մեր յորդոր-
ուներ անօստած տշն եղած...: Լեռի յշաղութիւնն
է մաղթենք պարանին այս նոր պատմանիցին ալ,
որ գրաւի էնիք տուած է արդէն Կոր- Կենարին:»
Ծրագրին կից ապաւած մակատի պատկերը զար-
գարուած են և Հայենեանի պարանին հայ տա-
նգառական անուանութեան մասերը: Հանդէսին առարեկան
է Գաղղակի Համար 10 ֆր. (մեցաման 6 ֆր.) իսկ
օտար երկիրներու համար 12 ֆր. (մեցաման 6 ֆր.) Հացեց Paris, 6 Place de l'Odéon.

8. Օդուուի հրատարակութիւններ: Այլեւայլ
լըքարաց մէջ հրատարակուած յօդուածնէրը,
թէն կայսերական աղդերու սովորական մէկ
չեղեւյթն է, եւ երբեմն ի կենաւութեան շեղան,
հեղենակին մահւանէն եղած կը կատարէն իրենց
բարեկամներու ու մերձաւութերը...: Այս խորհրդա-
տութեանց նիւթ մասակարաբեց այն լւորը, որմէ
կը տեղէկանակը, թէ Պր. Հայէն Ալլան (Ալլամ

— Սիսակը՝ հրատարակած թղթալուսթեներն ի մի ամբոփեալ հրատարակել կուպէ: Կը քանչայերեց Պարնն, որ որ յառաջ հրատարակի մասնաւոն Վիեննային եւ Վիեննայի վայզոց դրածները, վասն զի թիւպիկ պատեհ առթիւ դրած էնք, Շահէն Ալպն ուն-ձնէր և իշ-ինչ ուրած ընթերցողաց... Յամննայն գէպ չենք կրնար ուրածն որ այս հրատարակութեան գաղաքարին ընդհանրապէս եթէ ոչ ու-Շահ-միւնց, (քանի որ Յարոյ, Հայութան եւալին արգէն ցած են այսպիսի փորձեր) գոնէ Պոլոյ գրագիտաց մէջ տառաջն ըլլալը պատի պիտի բերէ բազմալեզու յօւղուածագրին:

Օ Կ Ց Ա Կ Մ Բ Գ Ի Ց Ո Ւ Լ Ք Խ Ե Բ

— * Հզգեկան կարողութեանց հայելին դէմին է, կըսուեք. ըստ նորագոյն զիտուութեանց՝ հասուի առինուացոյն ու դէմին է, կըսուի: Քառասուան առաւան անձի մը գէմիքերուն վրայ հորչողմերը շատ մտածմանց եւ հոգեիր նշան են: Ճակատի վրայ ուռած հորչողմերը սովորաբար մարմաւոր եւ հոգեկան ցաւերու յայտարար են: Աչքի անկեան խորշերը նշան են թէ 35^{րդ} տարին շատանց անցած է... իսկ քթարմատին ու բերին անկեան նորշողմերը մեծ տարիք կը ցոցշննեն: Աւելի մեծ հասակի նշան են ականջներու քովիր եւ ծնասին վրայ եղած խորչողմերը: Բնական է այս ամենայն լաւ կը տեսնուի — բնական դէմիքերու վրայ, եւ ոչ՝ հազար ու մէկ շպարիներով ու — ծեփերով արուեստակեալ մուլիաներու վրայ: ..:

— Բաշովչուան դրդուներու կարգին մէջ առաջին տեղը կը գրաւէ — կըսէ գերմանական թերթ մը — կահրէի գորոցը, 108 աշակերտաներէն կը հասկընան 91լ արաբերէն, 54լ գերմաներէն, 27լ անգլիերէն, 16 իտալիերէն, 7լ (միայն) գաղղիերէն, 4լ յունարէն Ազգութեան կորմանէ՝ 29լ գերմանցին են, 20լ աստրագին, 12լ անգլիացի, 11լ բաւալացի, 10լ զալիքերացի, 6լ գաղղիացի, 6լ եգիպտացի, 5լ ամերիկացի, 3լ յոյն, 3լ տաճիկ, 2լ հայ, 1լ բեղդիացի: Դպրոցը գերմանական է:

— Սպանկայն-ամերիկան պատերչունի պատճառաւ, « եսակիներուն հետաքրթութիւնն այն պէս սաստիացած է, որ հազիր գրել կարգալ կրօղներն ալ ամեն որ 3—4 լրագիր կը գննի: Հետեւութիւն՝ Շատ դիւրին է գոշակէլ, New York World կը հրատարակուի հիմայ՝

որը 1,200,000 օրինակ, իսկ New York Journal 1,600,000 օրինակ:

— Ուսուատան՝ Զիկագցից ցուցահանդիւնին առթիւ գումարեալ «թղթատարական համարովովն» մէջ; Համազային (international) թղթատարական օրինաց տուաւ իւր համառութիւնն, եւ այսուհետեւ կարելի պիտի ըլլայ պոստ-ծրաց (colis postal) ալ ուղարկուել եւ շատ արժան կերպով: 5 քիլոգրամ ծանրութեամբ ծրար մը Միջնն Եւրոպայէն մինչեւ՝

իւր քր.

Վարչաւ, կամ կամ նիգա կ'արժէր 2.80 գետերուրդ կամ գիեվ 5.— Մոկուս, կազան կամ Օդէսա 9.— Աստրախան, Օրէնբուրգ կամ Թիֆլիս 13.50 այսուհետեւ ամէն տեղոյ համար հաւասարաւէս պիտի արժէ քր. 1.50: Աթէ ծրարները կորուսին պատի վարչութիւնն յանձնն կ'առնու (զօր մինչւ հիմայ կը մերժէր) հատուցում ընկէ, 5 քիլոգրամ ծրարն համար 20—25 քրանի, իսկ աւելի ծանր ծրարներու համար, 4.50 քրանի իշրաբանիչը քիլոգրամին փոխարէն: Ահասակի ուրախաթի յայտաշրիւնքին մը, որուն կարեւորութիւնը կ'ըմբռնեն միայն ուռասկան պատի վարչութեան հետ գործ ունեցողները: Եւ կըսուի թէ առաջիկայ Օդոսուսէն պիտի սկսի գոյծադրութիւնը:

— Գաղզը ու ելեկտրականութեամբ զեղաղը գիտականներ կը ջանան այնպիսի լոյս մը գտնել, որ նէ շատառութ եւ նէ վրբունիւն լոյս: Վասն զի ոչ թէ միայն կրակի վտանգը կը բարձուի այս կերպով, այլ նաև լուսածին զօրութեան մէկ մաս ու ի գերեւ չ'ըլլեր քարեւիդ կանթեր մը %/ին 99 կը կորսնցնէ իւր լուսաւորութեան ցոյչ՝ ջերմութեան պատճառաւ. Փողոցներու լուսագազը %/ին 90: Երդ կը ծանուցուի թէ ի նիւ եղու J. Haines անուամբ ամերիկացի գիտնական մը 8 տարի աշխատելն ետքը, կրցեր է լուծել այս խնդիրն ալ: Եւ արդիւ 42 միլին քրանկ գրամագլուխ ընկերութիւն մը կազմուեր է: — Ենշատականը հուագուշակի նորագիւտ մէկ լոյն ալ: Աշերիւ ըսուածը, որ կը պատրաստուի կալիս-կարբուդէ, եւ կը մշտի եկեկտրական լուսոյ հետ, բայց գեռ բոլորովին ազատ չէ պայթելու վանդակներէն:

— Պատիւ առիմ, բացարարութիւնն ի՞նչ կ'արժէ: Ուսուական գիւնատանց գործառնութիւնները պարզելու պաշտօն ունեցող մասնա-

**Ժողովը հաշվու ըրեր է որ՝ ամեն պաշտօնական
գրեթու մեջ գործածուած «Պահիւ ունիմ»,
բացատրութենո՞ւ՝ ամեն տարի 1500 բուրժ
արդյունթեսար, պարապ թուղթ եւ — ժա-
մանակ կը սպառէ։ Se non è vero, è ben
trovato!»**

— Ա մըրկիւն արքունություն կը ոյ լուսացած է առաջիկ (Telephotos հեռացոյս): Բառաւըն (Boughton) ճարտարագէտն իւր հայրենակիցն ներըն պարզեւ մըրաւ, որ շատ մեծ արժէք ունի, մասնաւանդ արդի պատերազմին պատճառաւաւ: Ելեկտրական կամթեղներէ կազմուած հեռագրական յօրինուածութիւն մըն է, որ արգէն Յ տարի յարաւ Հ նարուած և բառունի ձեռագործ, իսկ հիմայ կառարելազ որեւուած Մ Ե ծ կայմին ծայրաց կախուած Ե լեկտրական կամթեղն մը վրայ՝ Ն աւարակին վրայ գրուած ստեղնաշարի մը միջնոց այլեւայլ կարմիր, կախանչ եւ այլն, կամթեղներէ փոխադրելով զանազան գրեր կը կազմուին եւ Հ եռուէն կը կարդացուին: Թէ սովորական գրերով եւ թէ պայմանաւորեալ հաններով կարելի է հեռաւոր նաւերու հետ խօսիլ:

— “**Աւեն**, (**Նորովէ**) Ք-ը: Կիրապտոնի
գիւտինք Ժամանակ Պղոքեաոր Ույլեմ Ռամզէյ
եւ իւր աշխատակիցն Մոռիս Տրէվլըս, ծանու-
ցած էն որ նոր տարբի մըն ալ Հետքերը գտած
են. Հիմայ ստուգեացան այս գաղին ալ գցու-
թիւնին, զոր Ռամզէյ Աւեն, կը մկրտէ: Այս
գաղին հատութիւնը Հաջի 14,67 է, եւ նոյն
հիւ աւելի նուազ: Մթնոլորտին ամենէն փոքրիկ
մեկ մասո կը կամէ:

— Ավելինքու մէնահին ուղարքինուա-
նէնք: Վերջերս Գ. Բագդեկ (Baudde) այս բնա-
բանին վկայ ճառափառութիւն մ'ըրաւ, որուն
հետաքրքրութիւնը կը ստիպէ զմեզ Համառօտի-
գլխաւոր կէտերն յառաջ բերելու: Այս ճառը
ապօւած է "Natur" (15 Մայիս, 1898) թեր-
թիւն մէջ եւ կը խօսի մրջիւններու վկայ: Եթէ
յառաջ բերուած իրութիւններն շասերը
ծանօթ չըլլացին եւ մանաւանդ P. Wasmann
Ծիստունիկ հարգէն ամանակիս ամէնէն եր-
եւելի մրջնաբաններէն մէկը, իւր ամձնական
քննութիւններով հաստատած չըլլար, դժուա-
րաւ կը հաւատացուէն: Տեսնենք այս քաղա-
քակրթութիւնը:

“Աւելին առայիներու քննութիւններով հաստատուեցաւ՝ կըսէ բուգդէ, որ միջնուները բարեկարգ հասարակութիւններ կը կազմեն, հասարակաց բնակարաններ կը ինեն...։ Պապառ

տարիներու ասեն սովոր ժամանակներու համար պաշտը կը ժողվնի. Հոյ որ մշակներ քանի մը յանակ է առանց իր անկեր կը անկեն... իրենց և առանց առանց իր անկեր կը բաւոցնեն... ու իր յօդապոր ճճիեր ու կենդանիներ կ'որան արինակի համար ափիսերու (Aphidiidae) տեսամթիք տեսակներ. Կեն մը ասոնց մեղքը ծծելու, եւս կմը իրենց «անոնքուոն» մէջ իր ընտառն անսառն պահելու... . . . Ըստ Վասնանի՝ պայսիի շնառնի կենդագիտներու տեսակները՝ 1500էն աւելի են... Աշակերտ կ'ունի մը մըջնեներն իրազու գէմի... գէրեր կը բանեն եւն. Ասոնց լեռան իրենց բոլոր կուլին է... Եղեակից ամենայնի գտվողական տեսեա անբանձնելով զերպ շատ գիրավոր կը անմշնուր իրենց բայնի հասովը... . . . Քարայրաներու պէտ պահապաններ կը գնեն, որուն զի վասնագին աշխեն առնուն. . . Դարձեալ բար Ասամանի մըջնեներն ընկերական ծառապահութեաններ կը մատոցանեն իր անուանութեաններ ու բարձրացանեն իրավու... . . . Հիւանդաներու կը դարձնեննե... . . . եւ նաև զըրբա իրենց թըուլ՝ կը — — լուան, որ այս մանր կենդանիներու մաքրաբարութեան օրինակն է եւն. Բայց ամէնն աւելի զարմանալիք երեւութիւն է՝ մըջնեներուն նախանալութ. Ասամն ամանին մը մէջ պասկեայ խորզվակի մը միջնոց. կը կերակրէ՝ ուշական բջիջն (Formica sanguinea) բուռած տեսակնին մէջ իրը՝ «Երեխ» գտնուած էր իր մըջնեն բջիջն (F. rufibarbis), որ դիմուգի գործին եւ շատ հաւատակը մըջնեն մըն է: Ամէն որ այս մըջնենն ապակեայ խորզվակի մէջ կու գար, մեղքը եւ շաբարք հարսիւրը լիւլու... . . . երկրու տառնենին եւազը նուղովակին մըջնեն բիրսենդ բացաւ Ասամն, եւ մըջնեն գուռու եւլեւսին իւր ապական կերակւութը կը փնտաւէր որ վաստակէ... . . . օր մը ասելիք մը ծարայում մեղք մատոցանեցաւ, վախցա միջներ, բայց քիչ մէ եւազը ծատակ, սկսու ուլու, եր բրուգը օրը ծծութիք այրին փայ քսուած մազին ուղին գիրավութեամբ մերձեցաւ... . . . եւ այսպէս զարթեցաւ, որ ձեռքին հասն անկերն պէտ կը դարձի կու գար՝ աներկիւզ... . . . Իրենց կատաղի ժամանութեան հականակի, մըջնեներն ալ կ'ընաւանեննան: յ

Դրաւամբ ուրեմն “ամենաշին քաղաքա-
կրթութիւն, կանուանսով մը ջիւններու կենակը:
Պարզապէս գիտնական քննութիւններն ու գի-
տողական հետազոտութիւնները կը նշանակենք, առանց հե-
տեւութիւններու միտ դնելու, քանի որ այս
ամէն գէպերն ալ “բնադրութ” (instinct) կը
մէկնուինք: Բայց ինչ է այս բնադրութ...”

— Տորպետոյ (Torpedo) — հարդարական մասնակիլ հարիւր տարի անցաւ, այս զարհուրելի զեղքն էնարտաւելն ի վեր. 1797ին Ֆուլոնն՝ անդդեպական մարտաւաերու պաշտութիւն պահպանեցնելու համար նովառայ նուազակ մը կազմեց, եւ ամեն տաեսկ պայտացիկի նիւթերով ևսուած. Առ նաևաեկ իթէն տեղ մը պահպանեցն

իսկոյն նիւթերը կը պայթէն: Ցորպիլ կամ Ցորպեց անունն առնաւած է լոբոյն: Հաստիներէն անունէն՝ Torpedo marmorata, վասն զի այս ծովին ալ՝ իթէ շշափուի, ելեկորակն հարուած կու ապա: Բայց այս պղնձական գիւտն այնչափ ազդեցիկ չէք: Ծովու մէջ, ի մասնաւորի նաւահանգիստներու բերանները հաստատուած սկաներն՝ որ նոյնպէս ուրիշոյ կանուանին, փորձով աւելի լուս արդիւնք տուին: Այս ակնաներու նայրերն ապակիէ ցիր խորդվակներ կան, որոնք պայթուցիկ նիւթ մը կը պարունակեն, եւ ընդ շշափուին եւ կամ ցամաքէն ելեկորակն հոսանք արուելով պայտորդակները կը պայթին: Ակնաներու ձեւը գրեթէ փոխած չէ, բթաճայր գնդակի կը նաևն, եւ ծովուն երեսն 3—4 մէտր վար չըց մէջ կը լողան: Բայց հիմայ գործածուածներն ինքնաշարժ երկայնաձեռ գլաններ են, որ ծովան տակն թնդանօթի պէս կ'արձակուին եւ նաւաերու կամ ուրիշ առարկաներու հանդիպելուն պէս՝ աշադին շառաչմամբ կը պայթին: Բայց աջ ու ձափ, ջին տալը կամ ջրը վայ ալ կրնան արձակուիլ պայտաբեռները: 600 մէտր հեռաւորութենէ ալ կրնան արձակուիլ բայց սովորական հեռաւորութիւնը՝ 200—300 մէտր է: Տորպետն՝ իր ընդունվեայ նաւակն ելեկորակն մքենայով մը իրեն իրեն ալ կը շարժի, եւ մէկ մասերկորդի մէջ 14—16 մէտր ձամբայ կ'ընէ: Արդի տորպետները սամանամէջ ծիսագլանի ձեւն ունեն: Եթէ մասնենք, թէ մէ տորպետն 13—15.000 ֆրանք՝ արժէն, կրնայ գուշակուիլ թէ ինչ աշակին ծախք կը պատճառէ այս զննքը տէրութեանց...:

— Գի՞չ ի՞ն էուելուր ի՞ն իսուէ ա-էլ: Բոլուր աշեարձիս գնենքոդուութեան զուա արդիւնքն է 130 միլին Տեկտոլիտը (հարիւրալոր), իսկ դարեցուր կը շնուռէ 180 միլ. Տեկտոն Ռոբեն 50 միլ. Տեկտոն աւելի դարեցուր կը խմուի: Ի գրանիս կը խմուի 48 միլ. իսկ Անդզին՝ 47 միլ. Տեկտոն գարեջուրը Միացեանահանները՝ 37 միլ. Աւստրիա-Հունգարիա՝ 14 միլ. Գաղղրա՝ 10 միլ. Քեզդիս՝ 10 միլ. Տեկտոն:

Ժաղացաւ



ՓԱՎԱՐԱԿԱՆ ԾԵՍ ՈՒ ՓԱՎԱԿ
Վիճակ, 30 օռուին, 1898:

Սպահան և Սիացեազ նաևնազը: Այս ամսոյս սկիզբը վճռուեցաւ Սպահանի վիճակը: Ամսոյս 2ին Սանտ նազարի բովնը պատահած կոտոր մի մէջ 2—3000 ամերիկացիք ինկան, բայց 3ին արդէն ոչնչացած էր Սէրվերայի նաւատորմիդը: Ոչ թշնամույն թնդանօթներն եւ ոչ բազմութիւնը կրցաւ յաղթել սպահանի կինուց, այլ ուրիշ անեղ թշնամի մը — բայցն ու ժարաւրը: Կուբայի ընդհանուր հրամանաւարը վերջին անգամ փորձ մ'ըրաւ Սանտ նազարի բնակչաց օգնութեան համենլու՝ կերակոր եւ պաշար ուղարկելով, բայց նաւր գերի բռնուուցաւ, ուստի եւ անօթի մեռնելու վատ մահուանէն աւելի ընտրեց Սէրվէրա նաւական նակատամարտի մի մէջ ծիր բախտը փորձելը: յանդուզն աներկեդութեամբ դուրս յարձակեցաւ ծովախորչէն՝ ոստ հրամանի Բլանկոյի եւ սպահանի կառավարութեան, եւ յայտնի վտանգին մէջ ոչնչացաւ իր նաւատորմիդը՝ քաշութեան անոնը ժառանգելով նյու իսկ ամերիկացիներէն: Զօրավար Ցորպալ իւր 24.000 զինուորներով եւ զնակի նամերով ամմատորմ եղանակ Ծէֆուէր գօրավարին, խոստում առնելով որ ամերիկացիք փոխարքեն սպահանի զօրքն ներուա: Այլ եւս յոյս շնին Սպահանի թէ Արէս պիտի ժամի իրեն, եւ ուղղակի դիմած է Մակ կինէին հաշուութիւն ինորելով Գաղղրայի Կամըռն դեսպանի ծեռոր: Ամերիկացիք կը պահանջն կուբայի կատարեալ ինքնօրինութիւնն, իսկ իրենց համար Պորդո Թիկոն եւ Փիլիպպան կղզեաց վրայ ընդարձակ տեղ մը իր ածխոյ կայարան: Ցուսանք թէ առանցնորանոր արգելքներու կը վերջանայ այս պատերազմն ալ, որուն ելքը ծանօթ էր արդէն, եւ հարկ չըլլար ամերիկան նաւատորմիդի մը Սպահան ուղարկուին, որ պարզապէս անմոռութիւն կ'ըսար, եւ նորանոր եւրոպական իառնակութիւններ կընայ ծնանիլ: Ցամնայն դէպս Ամերիկա կարծածին պէս դիւրազն